

Պ Ա Ր Մ Ի Կ Ն Ե Ր Ը

Վերահիմնեալ պարտ
Ահառալ
Գարեհի Եւրոպական
Քսեթեոս
Պատգամաբեր

Մերունիներու պարը

Ան՝ հաւատարիմ կոչուածները . այս ուկից փարթաւ տուներուն պահպան են մնացած , որովհետեւ միւս Պարսկները Նլլալազացին: Դարեհածին Բակրքաէս արքան ինքն իսկ ընտրեց ասոնք, իրենց ծնրոթևանը պատճառով, որպէս զի Տէրութեան վրայ հսկին :

Բայց արդէն կուրծքերնուէլ մեր հոգին գէշ նախազգացումներով մեծապէս վրդոված է: Արքային ու այդ ոսկեվառ բանակին վերադարձը մտածելով :

Արդարեւ, Ասորյ մէջ ծնած ամբողջ կորովը ելաւ գնաց . եւ Ասրան , արտոււ՛ , իր երիտասարդութեան կարօտը կը քաշէ . իւր զէրթը մէկ պտտամտեր , ոչ մէկ ձիւտոր զարնալ Պարսից արքայանիտ քաջաբը :

Սուսողիք, Եկրատանայք եւ Քիսիայի ինն միջնաբերդին ընակիչները մեկնեցան, ոմանք ձի հեծած, ոմանք նաւերով, եւ ուրիշներ նետոտան, թա՛նձր ամբողջ մարտական :

Այսպէս մեկնեցան Ամբարդէս , եւ Արտափրենէս, եւ Մեզարագէս, եւ Աշտուպէս, Պարսից պետերը , մեծ Արքային հպատակ արքաներ, որ կը զեկավարեն անհամար գունդերը , ճարտար նետածիգներ , մեծանուն ձիւտորներ , հեղապետիւր , եւ կտուր մէջ իրենց անվախութեամբը՝ սարափազդեցիկ :

Յետոյ , Արտեմարէս որ իր կտորին վրայ կը մարտնչի , եւ Մապտորէս , եւ քաջազեղն իմայոս , եւ Փարանգակէս, եւ Սոսթանէս ձիավար :

Մեծ ու բեղմնաւորիչ նեղուր ուրիշներ

զրկեց, Սուզիքանէսը, Եգիպտացի Պիդաստալ զօնը, ու մեծ Արշամէսը՝ սուրբ Մեմփիսին պետար , եւ Արիոմատտար որ՝ հինաուրց թերէն կը կառավարէ , եւ ճանիհներու ընակիչները , անաւոր եւ անթիւ թիավարներ :

Յետոյ եկաւ հեղատաւէր Լիւդիաց, ոց բազմութիւնը, ամբողջ ցեղը որ ցամաք երկրին մէջ կը բնակի, անոնք որոնց հրամանատարն են Մետրազաթէս եւ արին Արկաէոս , արքայայն պետեր , եւ զոր ոսկեղատ Սարտէսը կ'ուզարկէ չորս կամ վեց ձիերով լծուած կառքերու վրայ, անե՛ղ տեսարան :

Անոնք որ նոտիրական Տմորուր կը բնակին, Մարզոն , Թարրիս , եւ տիգալէն Սուսպիք , կը սպանան Նլլալալայի վիզը սարկուիտան լուծն անցրեկ :

Ոսկեհարուստ Բարեւոնը կը զրկէ իր խառնատարր ժողովուրդները , որոնք ամե՛նօրէն կը խուժեն, նաւազ ու ճարպիկ նետածիգ, եւ այսպէս , բոլորեղակ Ասրան , սրազին , կը քալէ՝ թագաւորին անաւոր , հրամանատարութեան տակ :

Անալպալան՝ մարդոց ծաղիկը ելաւ գնաց Պարսից աշխարհէն . եւ ամբողջ Ասրան որ քանոնք սնոյց՝ դառնակարտ կ'ուրայ, եւ մայրերն ու ամուսինները , անձկալից, երկարօրէն օրերը կը հարեն :

Արդէն , քաղաքաւեր բանակն արքայական՝ հանդիպակոց աշխարհն անցաւ : Զուանհորով իրարու կապուած նուերու վրայէն Աթմանտեան Հեկլէի նեղուցն անցաւ, ծովուն վրին վրայ դնելով այդ ճանապարհը՝ հազար գամով սուետուած :

Մարդաշատ Ասորյ ոսգմատէր Պետը Նլլալալայի ամբողջ աշխարհին վրայ կը մղէ իր բանակը անասման , ցամաքի զօրքերը մէկ կողմէն , նաւազները միւս կողմէն , ամուր ու անազդեցիկ պետեր ունենալով իրեն աշակից :

Աստուծոյ մը հանգուճատիպ, ոսկի Անձրեւէն ծնած :

Իր աչքը նման է վիշապին մտայլ ու ար-
իւնոտ աչքին . ան իր առջեւը ձգած զը մղէ
անհամար քաղցմութիւն մը քաղուկներու եւ նա-
ւերու, եւ՛ իր Սիւրբական կտուքին վրայ կան-
գուն, նրդակհոռակ մարտիկներուն կը տանի
քաջադեղն Արէսը :

Անշուշտ ոչ մէկ Կեռոս պիտի կարենայ
ուղղմիկներու այս անհուն նեղեղին բարձմանը
զեմ դնել եւ քաւական ամուր պատուարներ
գտնել կասեցնելու համար անդիմադրելի յար-
ձակուան այդ ծովուն : Անշուշտ Պարսից քաջա-
մարտիկ բանակն ու ժողովուրդը անյաղթելի
են :

Բայց ո՞ր մահկանացուն կրնայ խուսափիլ
Աստուածի իր խորամանկ որոզայթէն Ռ՛Վ կըր-
նայ խուսափիլ՝ պէտք եղածին չափ թեթեւ ու-
քով մը ցատքելով : Ի սկզբան փառաքուշ,
քաղը կը քայէ մարդն իր թակարդին մէջ, եւ
ա՛յլ անոր համար ճար չկայ անկից ելլելու :

Շատոնց ի վեր անխուսափելի հարկ մը
քայտուեցաւ մեր մէջ՝ Աստուածներուն կամ-
քովը, եւ ան է որ Պարսիկները կը մղէ պա-
րիպներու յարձակման, ուղմատարի ձիաւոր-
ներու խառնամարտերուն եւ քաղաքներու կոր-
ծանման :

Անոնք արվեցան դիտել անդունդը լայնա-
տարած ծովուն որ մրրկին ջրածն շունչին տակ
կը ճերմկի, ինքզինքնին վստահելով թեթեւ
պարաններուն եւ մարգոց ամբոխը փոխադրող
նուերուն :

Ատոր համար է որ հոգին լեցուն է անով :
Ծրանի թէ Սուս՝ Պարսից արքայանիստ քաղաքը,
որ այժմ թափուր է պատերազմիկներէ՛, չլսէ
այս ըստնս :

Քիսիա քաղաքը այդ աղաղակին պիտի պա-
տասխանէ՞ր Աւա՛ղ, եւ կանանց ամբոխը պիտի
digitised by

կրկնէր զայն իրենց վուշէ զգեստները պատըռ-
տելով :

Ամբողջ բանակը, ձիաւոր եւ հետեակ,
մեղուաթոււմբի մը պէս, ելաւ դնաց գունդերու
պետին հետ, անցնելով ծովը, որ հասարակաց
շարունակութիւնն է այս եւ այն աշխարհին :

Անկողինները խխուժ են եղած՝ արցունքնե-
րովը զոր գացող մարգոց կարօտը թափել կու-
տայ Պարսից կիները մեծ ցաւով մը կը մրկին :
Ամէն մէկը, իր ամուսինը կարօտցած, մինա-
ւորիկ կը մնայ, կորսնցուցած ըլլալով իր ան-
կողնակից քաջ ուղմիկը :

Օ՛հ, Պարսիկնե՛ր, մենք որ այս հինաւուրց
եւ պատկառելի բնակարաններուն մէջ նստած
ենք, խորունկ մտածմանց ծանր հո՛գը ունե-
նանք, վասն զի հարկը մեզ կը ստիպէ :

Ի՞նչ է ճակատագիրը Դարեհածին Դսերքսէս
Արքային, որ մեզի պէս կը կրէ անունն անոր
որմէ բոլորս սերած ենք : Նետերու արձակմանն
է որ յաղթանակը մնաց, թէ՛ արեւկաթ նիզակին
զօրութեանը :

Բայց անաւ կոյսը, մեծապաշտա ինչպէս
աչքն Ասուածներուն, անո՞ւ Արքայամարը,
մեր թագունին : Երկրպագունք : Պէտք է որ ա-
մենք զլնիկա ողջունեն յարգալից խօսքերով :
— Ռ՛Վ թագունի, բարձրագոյնը լայնամէջք
Պարսկուկներուն, մեծարդ մայր Գահրքսէսին,
ողջո՛ն, ամուսին Դարեհի, ամուսին Պարսից
Աստուածին եւ Աստուածի մը մայր : Երանի՛
թէ այս ժողովրդին վաղնջական քաղը չփոխ-
ուի այժմ :

Ատոսսա

Ատոր համար է որ կուգամ հոս, ոսկեղըռ-
ուազ բնակարանս ձգելով եւ առագաստը որ
Դարեհինը եղաւ եւ իմս : Մտառանքութիւնը
սիրտս կը վրդուէ : Ձեզի՛ ամէն բան պիտի ըսեմ
հանգիստ չէ հոգիտ, ու կը զոգամ որ այս մեծ
բարեբաստութիւնը, արագախոյս փախչելով,
ոտքով տակն ու վրայ չընէ հարստութիւնները
զոր Դարեհ կուտակեց՝ ոչ առանց Աստուածի մը
օգնութեան : Ահա ինչու սրտին մէջ ունիմ կրկ-
նապատիկ անձկութիւն՝ մ՛ի անբացատրելի : Ան-
շուշտ, արդարեւ մահկանացիներ, կըր սէրը

բացակայ է , անօգուտ են . բայց զանոնք կոր-
մնջնողներուն զօրութիւնը այլ եւս միեւնոյն
փայլով չի շողար : Իրաւ է որ մերկնները դեռ
անեղծ են , բայց աչքին համար է վրաս , վասն
զի տան մը աչքը՝ տիրոջը ներկայութիւնն է :
Բանն այսպէս ըլլալով , կ'ուզեմ որ ինծի խոր-
հուրդ տաք , Պարտիկներ՝ , եււատարեմ ծերու-
նիներ : Արդարեւ , բոլոր իմաստուն խորհուրդ-
ները ես ձենէ՛ կը քպասեմ :

Մերուհիներու պարը

Սաչափը գիտցիր , ո՛վ թագունի այս աշ-
խարհին . երկու նեղ ըսելու պէտք չունեն եթէ
կ'ուզես որ խօսինք կամ զօրծենք որքան որ մեր
ուժը զօրէ՛ : Անշուշտ մենք անձուէր ենք զեզի,
մենք զոր զուն ըու խորհրդատուներդ կ'անուա-
նես :

Ատոսսա

Շատ յաճախ կը պատահի , իրօք , որ գիշե-
բային բազմաթիւ երազներ զիս կը խոռովն ,
յորմէնետէ զաւակս մեկնեցաւ՝ իր բանակն ա-
ռաջնորդելով Յունաց աշխարհ , զայն աւերե-
լու ցանկութեամբ . բայց ոչ մէկ երազ այնքան
յոտակ յայտնուեցաւ որքան այն զոր երէկ գիշեր
տեսայ : Ան ապամեմ զեղի :

Երկու ճոխազգեսց կիներ երեւցան ինծի .
Մէկը Պարսից պատմունճանք կը կրէր , միւսը
Դորիացուց : Աւելի անթերի էին իրենց մարմ-
նոյն վեհափառութեամբը , եւ շատ աւելի գեղե-
ցիկ , քան այժմ ապրող կիները : Երկու քոյրեր
էին նոյնացող : Մին կը ճնակէր Նլադայի աշ-
խարհը , որ իր բաժինն էր , միւսը՝ Բարբարո-
սաց աշխարհը : Ինծի այնպէս թուեցաւ որ իրա-
բու հետ կը կուտըտէին : Որդիս , այս տեսնե-
լով , գէնոնք կը զսպէր ու կը հանդարտեցնէր :
Երկուքն ալ միեւնոյն լուծին տակ գրաւ եւ մթ-
եւնոյն փոկերով էնոնց վիզը կապեց : Մին սի-
զարար կը կանգնէր , հպարտ՝ այդ ասպազէնը
կրելուն , եւ իր բերանը սանձը կ'ընդունէր .
բայց միւսը , մոլեգին ընդդիւելով , իր ձեռքե-
րովը կը փրցնէր կտաքին կապերը , եւ երասա-
նակէն ճողոպրած , լուծը մէտեղէն կտորելով ,
մեծ սաստկութեամբ ամբողջը կը քաշէր կը տա-
նէր : Ու որդիս վար ինկաւ , ու իր հայրը Դա-

րեհ՝ անոր մօտը կը կենար ու կը մեղքնար ա-
նոր վրայ , եւ երբ զայն տեսաւ՝ Բսերքսէս ըզ-
գեսանները պատռեց :

Անս ինչ որ տեսայ այս գիշեր : Երբ ելայ
անկողնէս , մաքուր շուրի մէջ ձեռքերս լուացի,
եւ բազինին մտեցայ՝ զոհարեցելու . համար ,
չարմազ ախրէրէ կարկանդակը մատուցի չարխա-
փան Ոչնիերուն , եւ տեսայ արծիւ մը : ր Փե-
բոսի վառարանն ապաստանեցաւ , եւ սարսափէս
մունջ մնացի , բարեկամներ : Յետոյ , տեսայ
ճուռակ մը որ արագաթռիչ թեւերովը խոյա-
նայով՝ եղունգներովը արծեւին զլուխը ներձա-
տեց : Եւ արծեւը՝ անաբակ՝ ճուռակին անձնա-
տուր կ'ըլլար : Այս ստուկայի քաները որ տեսայ
լսեցիք : Իրաւ , գիտցած եղէք , եթէ որբույս
բազըը յաշողի , ամենէն փառաւորը պիտի ըլլայ
մարդոց : Եթէ փորձանք մը գայ զլլուուն , ոչ մէկ
հաշիւ ունի տալու . եւ եթէ ողջ մնայ , միշտ
ինքը պիտի ըլլայ այս երկրին հրամայողը :

Մերուհիներու պարը

Չենք ուզեր , Մ'այր , մեր խօսքերովը ո՛չ
զեզ վրդովել ոչ ալ հանդարտեցնել : Աղօթէ՛
Աստուածներուն . եթէ չարագուշակ բան մը տե-
սար , պաղատէ՛ անոնց որ հեռացնեն զայն քննէ
եւ կատարեն ամէն ինչ որ կայ բարեբաստիկ՝
զեզի , զաւակներուդ , մեր Տէրութեան եւ բա-
րեկամներուդ համար : Յետոյ , պէտք է ըմպելածն
ընես Հողին ու Մեռելներուն : Աղօթէ՛ նաեւ ,
որպէս զի Դարեհ անուսինդ , որ ըսիր թէ ջու-
նիդ մէջ տեսար , հողին խորէն ի լոյս հանէ բա-
րեբաստութիւններ զեզի եւ որդեւոյդ համար ,
եւ որպէս զի աղէտները ստորերկրեայ աշխա-
մուղջներուն մէջ պահէ ու ծածկէ : Բարեացա-
կա՛մ զուշակ , ահա այս խորհուրդները կուտամ
զեզի , բայց կարծեմ թէ՛ այդ բոլոր բաները
բարենշան են :

Ատոսսա

Դուս ես որ էն առաջ իմ երազներուս բարի
զուշակութիւն ըրիք որբույս ու տանս համար :
Եւքը բարի թող ըլլայ : Պատրաստ եմ , եւ քնա-
կարանս հասնելուս պէս՝ պիտի կատարեմ՝ ,
ինչպէս որ խորհուրդ կուտաս , զոհարեւութիւն-
ները Աստուածներուն եւ անոնց զօր . կը սիրեմ

եւ որ հողուն տակն են . բայց հիմակուհիմայ , բարեկամներ , ուր կ'ըսեն թէ կը գտնուի Աթէնքը :

Մերունիներու պարը

Այստեղէն հետու . դէպ ի Արեւմուտք , հոն ուր Հելլոս Արքան կը պտուկի :

Ատոսսա

Եւ իմ որդիս այդ քաղաքն աննելու ցանկութիւն ունէր :

Մերունիներու պարը

Անշո՛ւշտ , որովհետեւ ասով՝ ամբողջ Նյուարան Թագաւորին պիտի հպատակէր :

Ատոսսա

Հարկաւ՝ այդ ժողովուրդը շատ աւնի պատերազմիկներ :

Մերունիներու պարը

Բանակ մըն է որ արդէն անթիւ աղէտներ պատճառած է Մարաց :

Ատոսսա

Եւ ի՞նչ ունին գեաւ Բաւական մեծ հարբատութեանց աէ՞ր են :

Մերունիներու պարը

Արծաթի աղբիւր մը ունին որ գանձն է երկրին :

Ատոսսա

Նետերու սայրն ու աղե՛ղն է որ կը փայլին իրենց ձեռքերուն մէջ :

Մերունիներու պարը

Ո՛չ Նիգակը կը բռնեն՝ աննահանջ կռուելով , եւ վահանով ինքզինքներն կը պաշտպանեն :

Ատոսսա

Ո՞վ է իրենց գլուխը կեցող եւ բանակին կրամայող պետը :

Մերունիներու պարը

Ոչ մէկ մարդու ստրուկը չեն , աւ ոչ մէկուն կը հնազանդին :

Ատոսսա

Ուրեմն ի՞նչպէս դէմ պիտի գնեն իրենց թշնամիներուն յարձակման :

Մերունիներու պարը

Այդպէս է որ ջնջեցին Դարեհի մեծ ու հոյակապ բանակը :

Ատոսսա

Ահաւոր յիշատակներ կ'արթնցնես , որոնցմով տանջուելու են մեկնողներուն ազգականները :

Մերունիներու պարը

Շատ չանցած , կարծեմ , պիտի իմանաս ճշմարտութիւնը : Պարսիկ սուրհանդակ մը անհազ կը վազէ հոս կուգայ՝ քեզի լուր բերելու : Լաւ կամ գէշ , ստոյգ լուր կը բերէ :

Պատգամաբերը

Ո՞վ քաղաքներ բովանդակ Ասիոյ աշխարհին , ո՞վ Պարսկաստան , լախնածաւալ նաւահանգիստ հարստութեանց , մէկ հարուածով՝ այդ մեծ բարբոսութիւնը կորուս , Պարսից ծաղիկը կտրեցաւ ինկաւ : Վա՛յ ինձի , վա՛յ զԼիուս որ այսպիսի բոթ մը առաջին անգամ ես կը գուստեմ : Սակայն , պետք է որ ծայրէ ծայր պատմեմ աղէտքը , ո՞վ Պարսիկներ . բարբարոսաց ամբողջ բանակը ջնջուեցաւ :

Մերունիներու պարը

Ո՞վ դժբաղդութիւն անաւոր , անակնկալ , ողբալի : Աւա՛ղ , աւա՛ղ , լացե՛ք , Պարսիկներ , այս պարտութիւնն իմանալով :

Պատգամաբերը

Այս՝ ամբողջը , ամբողջը փնտցաւ : Ես իսկ A.R.A.R.®

բնաւ յոյս չունէի վերադարձի որը տեսնելու :

Մերունիներու պարը

Մեզի՞ որ ծեր ենք՝ միթէ երկայն կեանք մը շնորհուեցաւ որպէս զի այս անակնկալ ազէ՛տքը խմանանք :

Պատգամաբերը

Հոն էի ես : Ուրիշներէն լսելով չէ՛, ո՛վ Պարսիկներ, որ ձեզի պիտի բռնեմ այն գոբաղ-գոթիւնները որ մեր վրայ թափեցան :

Մերունիներու պարը

Աւա՛ղ, աւա՛ղ, աւա՛ղ : Այնքան ժողովուրդներու անհամար գէնքերն ի զո՛ւր Ատիական աշխարհէն Սլաղա խուժեցին :

Պատգամաբերը

Սպասիտի եւ բոլոր մտաւկայ երկիրներու ասիուհները լեցուն են ազխարշօրէն սպան-բուած մեռելներով :

Մերունիներու պարը

Աւա՛ղ, աւա՛ղ, աւա՛ղ : Մեր բարեկամներուն մարմինները ալիքներուն մէջ կը թաւալին արիւնաշաղախ, խորտակուած նաւերուն մէջ որ ծովուն երեսը կը ծփան :

Պատգամաբերը

Մեր աղեղները յօգնեցին մեզի : Ամբողջ բանակը՝ նաւերու բաղխումէն վախճախուած՝ մեռաւ :

Մերունիներու պարը

Ողբազին ու աղիողորմ վայնասունը արձա-կենք Պարսիկներուն վրայ : Պարտուեցան, աւա՛ղ ու Բանակը Գնդուեցա՛ւ :

Պատգամաբերը

Ո՞վ Սյամիս, անուն՝ զոր դառն է իմա-նալ : Աւա՛ղ, Ինչքան կը հեծեմ Աթէնքը յիշե-լով :

Մերունիներու պարը

Աթենացիք սոսկալի են իրենց թշնամիներ-

բուն համար : Անհամար Պարսիկ կիներ պիտի յիշեն որ անոնք այրի ըրին զիրենք եւ ան-զաւակ :

Ատոսսա

Վայ՛ ինծի, այս ցաւերէն ընկճուած՝ անխո-սուկ կը մնամ. սրովհետեւ այս աղէտը այն-պէս է, որ ո՛չ խօսիլ կրնամ ո՛չ այդ փորձան-քին համար միտք յոգնեցնել : Սակայն, հա՛րկ է որ մարդիկ կրեն այն ցաւերը զոր Ատոուած-ները իրենց կը զրկեն : Ըսէ՛ ուրեմն ամէն՝ բան. հանդարտէ՛, հակառակ մեր թշուառութեանց վրայ հեծեծանքներուդ : Ըսէ՛ թէ ո՞վ կը մնայ ողջ եւ որո՞նք են որոնց վրայ պէտք է լանք, եւ որ, մակամակիր, մեռան, իրենց բանակը անտէր ձգելով :

Պատգամաբերը

Գոբըքէտս ողջ է եւ արեւ կը տեսնէ :

Ատոսսա

Տանս վրայ լոյս կը ծաթեցնես, պայծառ արեւ՝ սեւ խաւարի մէջ :

Պատգամաբերը

Արտեմարէտ, պետն անհամար հեծեալնե-րուն, Սիրինեան ժայռուտ ծովափանց վրայ, զարնուեցաւ, եւ Դազակէս զիւրաբար : Նի-զակի հարուածով մը ճեղքուած, իր նաւուն բարձունքէն ծովը գահավիժեցաւ. եւ Տենագոն, ամենէն զաջը Բակուրիացոց, կոհակակոծ էառ կղզւոյն մէջ կը մնայ թաղուած : Լիլայոս, եւ Արշամէս, եւ Արգաստէս, ազաւնշառ կղզիին շուրջը : Կարծի ծովափունքին դէմ զուռնիին ջախջախեցին : Արկտէոս, որ ելած էր եզել-տական նեղոսին աղբրակէն, եւ Ազուէս, եւ Փերեսուէս, եւ Փարսուրոս, մեռելոյն նաւէն ինկան : Երկաթի Մատալտը, Միլերոնաբարոսը, պետ երեսուն հազար սեւամորթ ձիաւորներու, սպաննուեցաւ : Իր չէկ, թաւ : Ժայռառևտ մօ-րուքը աղարտեցան : Եւ արիւնիին փրկարիտը իր մարմինը ներկուեցաւ : Եւ Արաքոս Մողը եւ Արտամէս Բակուրիացին այդ դժնդակ նոցին վրայ կորած զւ հոն թաղուեցան, ինչպէս եւ Ամեա-տրիս, Ամփիստրեսս որ մահացու նիզակի մը կը

ճածէր, եւ մեծանուն Արիմարդոսը զոր Սար-
տացիք պիտի ողջան, եւ Միւսայի Սիսամէսը :
Եւ Քարբէիս Լիքնայայցին, որ հինգ անգամ յի-
սուռն նստ. ունէր իր հրամանին տակ, եւ ա՛յնքան
գեղեցիկ տղամարդ էր, կիւմայ փոռած է գիտա-
պատա՝ ողորմելթօրէն սպաննուած : Եւ Սիեննե-
սիս, կիլիկիցաց պետը, քաջարտութեան մէջ
առաջինը, փառքով ինկաւ, ինքը՝ միջանակ՝ շատ
նեղութիւն պատճառելով թշնամիին : Անա՛ պե-
տերը որ կը յիշեմ : Բայց դեռ շատ զինն ըսի
մեր կորուստներուն որ տնամար են :

Ատոսսա

Աւա՛ղ, անդարմանելի զժաղզուութիւններ
է որ կ'իմանամ, նախատինք Պարսից, եւ աղ-
քի՛ւր դառն ողբերու : Բայց շարունակելով պատ-
մութիւնը, ըսէ՛ թէ ի՛նչքան նա. ունէին հե-
լենները՝ որ Պարսից նաւային : բանակին հետ
չափուիլ համարակցեցան :

Պատգամաբերք

Նաւերու թիւով, զիտցի՛ր որ բարբարոս-
ները շատ մեծ առուելութիւն ունէին : Բոլոր
Հելլենները տասն անգամ երեսուն նաւ ունէին
միայն, եւ տասն ալ պանտօտի : Գիտեմ որ
Քսերքէս իր հրամանին տակ ունէր հազար նաւ,
ու երկու անգամ հարիւր եօթը՛ւ, որ արագու-
թեամբ կը գերազանցէին : Այս է ճշմարտու-
թիւնը : կը տեսնես որ ուժերու պակասը մեր
կողմը չէր. բայց Աստուած մը կ'իյնաքին նժար-
ները հակեցուց եւ մեր բանակը շնչց :

Ատոսսա

Ատուածները պաշտպանեցին Պալաս Դի-
ցուելոյն քաղաքը :

Պատգամաբերք

Ալքինասայ, քաղաքը անտակ է : Իր ուղ-
միկները ամուր պատուար մըն են իրեն համար :

Ատոսսա

Բայց պատմէ՛ մեզի նաւերու առաջին ընդ-
հարումը : Հելլեններն են որ կ'ուրն սկսան,
թէ որդիս իր նաւերուն թիւովը կ'պարտ :

Պատգամաբերք

Ո՛վ թաղուհի, չար օւ վրէժխնդիր Ոգի մը
է՛ն առաջ պատճառ եղաւ բոլոր շարիքինը Հե-
լեն մը, Ալքինասուց բանակին, եկաւ ըսած
Քսերքէս որդւոյ՛ր թէ՛ երբ սեռ գիշերին ըստ-
ուերները իջնէին՝ Հելլենները ալ հոն պիտի
չմնային, այլ ամէն մէկը, նաւ նստելով, զաղ-
տագողի փախուստի մը մէջ պիտի փնտռէր իր
փրկութիւնը, Իսկոյն, Քսերքէս, այս իմաստա-
լով, եւ չնասկնալով այդ Հելլենին խորաման-
կութիւնը եւ Աստուածներուն նախանքը, հրա-
մայեց բոլոր նաւերու պետերուն, որ երբ Հե-
լիսոսի ճատգայթները զագրէին երկիրը տացըլ-
նելէ եւ երբ աղջածուղը եթերական կ'այաննե-
րուն տրէր, նաւերուն նամբոյր երեք զծի վրայ
չարեն, անցքերն ու նեղուցները պահեն եւ հոտ
կղզին պաշարեն, այնպէս որ եթէ Հելլենները
ս եւ է միջոցով մը՝ յաջողէին փախչիլ, ամէն
մէկ պետ ատիկա իր զլիովը պիտի հատուցա-
ներ : Այսպէս հրամայեց, վստահութեամբ ու
եռանդով լեցուն, չգիտնալով թէ Աստուածներն
իրեն ի՛նչ էին սկսածանած : Պարսիկները, առանց
անկարգութեան, հուժեմաբ պատրաստեցին
իրիկուան ձալը, եւ անձիւր նաւաք թեւ
ճակը փոկով իր նստարանին կ'պեց : Տուրթ-
եան լոյսը մարեցաւ ու գիշերը իջաւ, եւ անձ-
նիւր թիթկար իր նաւը ելաւ, ինչպէս եւ անձ-
նիւր հասլլած : Նաւերը որոշուած կարգով յա-
ռայնալով, նաւատորմը ճակտեցաւ : Եւ
գիշերն թ բուն, պետերը, հօտ ու հոն, հաւե-
րուն մարդոցը մարդանքներ ընել տուին : Եւ
գիշերն անցաւ, ու Հելլեններու բանակը ոչ մէկ
փորձ կ'ըներ զաղտագողի փախուստով մը այդ
անդէն հետնալու : Ընց որ Տիւն սպիտակա-
նժայգ՝ աշխարհն լուսաւորեց, անտանուն գոչին
մը, ինչպէս երգ մը նուիրական՝ Հելլեններուն
մէջէն բարձրացաւ, եւ անոր մեծանայթ հնչիւնը՝
կղզին բոլոր ժայռառտ ափունքներէն՝ հեռուները
տարածուեցաւ, եւ անը պատեց բոլոր բարբա-
րոսները՝ որ յուսախաբ եղած էին : Արզուհետեւ,
այդ պատեն, Հելլենները արբազան Պէտեր չէ
որ կ'երգէին՝ խոյս տալու համար, այլ խիզա-
խօրէն կը յառայնաւային կռուելու, եւ չեփորին
ձայն այդ ամբողջ մոլեգնութիւնը կը գրգռէր
Իսկոյն, իւրաքանչիւր պետ հրամանը տալով :

իրենց մեծազորը թե՛նակներով ծովուն սարսառազին Չուրերը ձեռնեցին, եւ տնա իրենց բոլոր նաւերը երեւցան : Այլ թեւը կանոնաւոր կարգով առջեւէն կուգար, յետոյ՝ ամբողջ նաւատորմիւր, եւ կը լսուէր սա երգն անասանման . « Ս'ն , Հելլենաց զաւակներ' : Ազատեցէ՛ք հայրենիքը, ձեր զաւկները , ձեր կիները, ձեր հարբերու : Աստուածներուն կայանները ու ձեր նախանարց գերեզմանները : Գերագոյն պայքարն է ասիկա : » Եւ Պարսիկ լիզուին ազազակը պատասխանեց այդ ազազակին , որովհետեւ ա՛յ կարեիք չէր վարանիք : Արոյրէ ցուակներն իրարու բաղկեցան . էն առաջ՝ հելլենական նաւ մը Փիւնիկիան նաւու մը ցուակը խորտակեց , եւ երկու տորմիզներն իրարու վրայ նետուեցան : Նախ՝ պարսկական բանակին նեղեզը գիմացաւ , բայց երբ մեր նաւերուն բազմութիւնը նեղ անցքերու մէջ սեղմուած մնաց , ա՛յ չկրցան իրարու օգնել : Իրարու զարնուեցան իրենց տորոյրէ ցուակներով , իրենց թե՛նակներու կարգերը խզեցին , եւ հելլենական նաւերը ճարպկութեամբ մեզ պաշարելով , կը ճեղքէին մերիները որ յորտայս կը թաւալէին ու ծովը կը ծածկէին նաւաբեկութեան բեկորներով եւ մնաած մարմիններով . եւ ասիանց ժայռեր լեցուն էին դիակներով , եւ ամբողջ բարբարոս բանակը խառնափնդոր փախչիլ սկսաւ : Զախլախուած թե՛նակներով կը հարուածուէին Պարսիկներն ու կը պատառոտուէին ինչպէս թիւնտներ կամ որիչ ձկներ՝ ուսկանով բռնուած , եւ ամբողջ ծովը կը թնջար հեծկտանքներով ու ողբերով . ու վերջապէս , սեւ դիշերուան աչքը փակուեցաւ մեր վրայ : Չեմ կրնար , նոյն իսկ տասն օրուան մէջ , քեզի պատմել մեր կրած չարիքներուն բազմութիւնը : Բայց , գիտցիր , երբեք մէկ օրուան մէջ այդքան մարդ չէ մեռած :

Ատոսսա

Աւա՛ղ, չարիքներու ծով մ'անասանման խուծեց ամբողջ ցեղին վրայ Բարբարոսներուն :

Պատգամաբերը

Գիտցիր սակախ որ դեռ կէան անգամ չըսի մեր զօրազուրթեանը : Ըսածներէս տասն ան-

գամ աւելի ծանր աղէտք մը ինկաւ Պարսից վրայ :

Ատոսսա

Ի՞նչ է այդ աւելի դժոխակ զօրազուրթեանը որ պատահեր է : Ըսէ՛ , ի՞նչ է այդ աղէտքը որուն վրայ կը խօսիս եւ որ բանակը հարուածեր է ա՛յ աւելի անեղ չարիքներով :

Պատգամաբերը

Պարսիկներէն բոլոր անոնք որ ամենէն ուժովները , ամենէն քաղիքը , ամենէն աջնուազարմները , թագաւորին ամենէն հաւատարիմներն էին , ողորմելի կերպով ինկան անփառունակ մահով մը :

Ատոսսա

Վայ գլխուս , ի՞նչ սեւ է եղեր ճակատադիրս , ո՛վ բարեկամներ : Ըսէ՛ ի՞նչ մահով է որ կորան :

Պատգամաբերը

Ալաւմիսի ասիանց մտ կղզի մը կայ . փոքրիկ , նաւերուն անմատչելի , ուր պարասէր Պանը յաճախ կ'երեւայ ծովուն եզերքը : Գսերքուս զանոնք հոն դրկած էր որպէս զի . թշնամիները՝ իրենց նաւերէն վտարուած՝ այդ կղզին ապաստանած ըլլալով , դիրաւ մորթել ինչ որ կը մնար Հելլենաց բանակէն եւ մերկաները ծովուն ալիքներէն ազատել . բայց լաւ չէր գուշակած պատահելիքը : Արդարեւ , երբ Աստուած մը յարթութիւնը հելլեն տորմիզին տուաւ , այդ օրն իսկ , իրենց արոյրէ գէնուազարդ հագնելով , նաւերնէն ցատքեցին , եւ կղզին պաշարեցին , որպէս զի Պարսիկները ոչ մէկ ելք ունեան փախուստի : Եւ ասոնք ամէն կողմէ քարի կարկուտ մ'ընդունեցան իրենց վրայ , ու մեռան նեւերուն տակ զոր աղեղնորուն ջրին իրենց վրայ կ'արձակէր : Վերջապէս , ամենը մէկանց խուժելով , Հելլենները զանոնք կը սպաննէին , կը մորթէին , եւ խեղճեցան անգամները կը յօռուէին , սինչու որ ամենքն ալ կ'անձեքներին կորանցուցին : Եւ Գսերքուս , չարիքներու այս վիճը տեսնելով , հեծեց , որով-

հետեւ նստած էր ծովեզերեայ բարձր հրուան-
դանի մը վրայ ուրկից ամբողջ բանակը կրնար
տեսնել : Բայց , իր հագուստները պատաստելով
ևւ մեծամասն ազդակելով , իսկոյն իր ցամաքի
բանակին հրամայեց ետ զաշուել , եւ ինքն իսկ
փութաց փախչիլ : Այս է այն աղէտքը զոր կըր-
նաս որդաւ ինչպէս առաջինը :

Ատոսսա

Ո՛վ մահաբեր Ոգի , ի՞նչ քան յուսախաբ
ըրիր Պարսիկները : Որդիս դառն պարտութիւն
մը կրեց մեծանուն Աթէնքէն : Մաքաթոնի մէջ
ատենով մարթուած Բարբաբոնները չբաւեցին :
Անոնց վրէժը լուծելու համար է որ գծբաղդու-
թեանց այսքան ծանր բեռ մը կրեց որդիս Բայց
խօսէ՛ . ո՛ր թողուցիր նաւերը որ զերծ մնացին
քանդուժէ : Կրնա՞ս ստոյգ կերպով ըսել :

Պատգամաբերք

Ազատ մնացած նաւերու պետերը խառնա-
փնդոր փախչիլ սկսան հովուճ ոգնութեամբ :
Ինչ որ կը նկար բանակէն՝ Բէռլուսացոյ աշ-
խարհի վրայ կորստ , ուման արբերչութեան Գուրն
ի զուր փնտռելով եւ ծարաւէ աանջուելով , մինչ
միւսները տածանքով կ'անցնէին Փոկացւոց աշ-
խարհէն , ու Դորիայէն , եւ՝ Մելիակեան ծոցին
կողմերը՝ այն զաշտերէն զոր Սպերբիտն իր
անուշ Գուրբով կ'ոռոգէ : Յետոյ , Աքայեցւոց
երկիրը մտանք ու Թեոսական ջրաղաքները . եւ
հոն , շատերը մեռան անօթութենէ եւ ծարաւէ ,
որովհետեւ երկուքէն ալ կը շարշարուէինք :
Յետոյ , Մաքնետեան աշխարհէն , Մակեդոնացւոց
երկրէն , Աքսիոսէն , Բոլբէի չամբուտ եղտիւ-
րէն ու Պանգէոս լեռնէն անցնելով , հասանք
Սոլոնացւոց երկիրը : Այդ գիշերը , Աստուած մը
մեր վրայ զրկեց վաղական ջրաղաքները . եւ
Ստրիւմոնին Գուրբըրը ստեղծուց : Այն ատեն ,
ամէն մէկն անոնցմէ որ առաջ կ'ուրանային
Աստուածներու գոյութիւնը , աղօթեց եւ պաշ-
տոն մատոյց Գայային եւ Ուրանոսին : Հազար
անգամ Աստուածները օգնութեան կանչելէ յե-
տոյ , բանակը անցաւ այդ սառուցիկ ձամբէն ,
եւ մնէ՛ անոնք որ Աստուածին ճառագայթնե-
րուն տարածուելէն առաջ կրցան անցնիլ՝ մահ-
ուրէն ազատեցան : Արդարեւ , քիչ յետոյ Հե-

լիոսի հրավառ ու մեծապայծառ դունտը իր
բոցերով տաքցոց գետին մէջտեղը , եւ սառը
կտորեց , եւ բոլորը թաւալեցան վրայէ վրայ ,
եւ ամենէն երջանիկները անոնք եղան որ ամե-
նէն շուտ հողիսին տւանորեցին : Ողջ մնացող-
ները շարձար յոգնութիւններով փախան Թրա-
կիոյ մէջէն , բայց շատ քիչերը հայրենի յարկը
դարձան : Թող որքա՛յ Պարսեց թագաւորու-
թիւնը , իր ամենասիրելի երիտասարդութեան
կորուստը վայելով : Ասոնք ճշմարիտ են , բայց
դեռ չըսի մեւս բազմաթիւ չարքները զոր Ասա-
ուած մը Պարսիկներուն վրայ ծանրացոց :

Մերունիներու պարը

Ո՛վ բազմադէտ Ոգի , ի՞նչ անհնարն թըշ-
նամանքով ոտքերուդ տակ ջախջախեցիր Պարսից
ցեղը ամբողջ :

Ատոսսա

Վա՛յ ինձի . բանակը քնջուած է : Ո՛վ տե-
սի իմ գիշերական երազներուօ , դուն ինձի յըս-
տակօրէն գուճեցիք այս շարիքներուն գաւառաւոր
Բայց զու՛ք չկրցաք լաւ գուշակել : Սակայն ,
ինչպէս որ խորհուրդ տուիք , կ'ուզեմ նախ պա-
ղատիլ Աստուածներուն , եւ իմ տունէն պիտի
բերեմ սքրազան կապկանդակ հողին ու մե-
տելներուն նուիրելու : Գիտեմ որ եղածն ան-
դառնալի է , բայց պիտի աղօթեմ որ ապագան
նպատաւոր ըլլայ : Այսպիսի աղէտքի մը մէջ ,
ձեզի՛ կ'իշխայ հաւատարիմ խորհուրդներ տալ
անոնց զոր կը սիրէք : Մխիթարեցէ՛ք որդիս՝
եթէ հոս հասնի իմ դառնալէս առաջ , եւ հետը
եկէ՛ք մինչեւ տուն , որպէս զի ա՛յնքան շարիք-
ներու վրայ նոր գծբաղդութիւն մը չաւելցնէ :

Մերունիներու պարը

Ո՛վ Ջեւս արքայ , Պարսից անհամար ու
գոռոգ բանակը քնջելով , դուն սուգով համա-
կեցիր Սուսացւոց եւ Սիբատանացւոց զարդը-
ները :
Բազմաթիւ կիներ , իրենց փափուկ ձեռքե-
րով զօղբերնին կը պատասեն , եւ արցունքի ա-
լիքով կուրծքերնին կը թանան :

Պարսիկ կրօնքը կը հեծեն, եւ իրենց ան-
 վերջ ցախն ու, կակիծին մէջ՝ կ'ողորմն անոնք
 որոնց հետ զիրենք կը կապեն զեւ նոր տան,
 ուսած հարմիրը ու կակուղ վերամակնեցով ծած-
 կուած անկողինները եւ երեսասարդութեան բո-
 լոր հեշտանքները զոր կրօնացոյցին: Եւ այլ,
 կուլած ու կ'ողորմ, ինչպէս որ վայել է, ճա-
 կատագրին վրայ անոնց որ մեռան:

Հիմայ, ամբողջ Ասիա՝ անմարդի՝ կը հեծէ:
 Գեղքսէս զանոնք բոլորն ալ տարաւ, աւա՛ղ:
 Գեղքսէս անոնց բոլորն ալ կորսնցուց, աւա՛ղ:
 Գեղքսէս ամէն բան գերազգօրէն զո՛ր տուաւ
 ծովային նաւերուն:

Ինչո՞ւ Դարեւը, Սուսի իշխանը սիրելի,
 խաղաղութեամբ չկատաւարեց իր ժողովուրդ-
 ները:

Արագաթեւ սեւ նակերը թէ՛ հետիտան
 ուղմիկները տաթին թէ՛ ծովային գունգերը,
 աւա՛ղ, ու նակերը զանոնք կորստեան մասնե-
 ցին, աւա՛ղ: այո՛, նակերը, որ իրարու ընդ-
 աբեցան: Եւ Թագաւորն ինքն իսկ գժուարու
 փախեր է, կ'ըսեն, Յունաց ձեռքէն, Թրակիոյ
 դաշտերուն եւ ձմեռուն անաւոր ճամբաներուն
 մէջէն:

Եւ անոնք որ է՛ն առջ իրենց ճակատագիրը
 կրեցին, աւա՛ղ, որ՝ բաղդին մատնուած, աւա՛ղ:
 Բիքրէայի շուրջը ծովամայն եղանկ:

Հեծե՛նք, զղբանք, բուռն ու բա՛րձր աղա-
 զակներ արձակենք, ողբազի՛ն աղաղակներ
 սուգի:

Անաւոր ծովէն թաւալգոր տարուեցան,
 աւա՛ղ, ըզբտուեցան, լափուեցան, աւա՛ղ:
 Անապականին համրերէն, աւա՛ղ:

Սյրի տունը իր տէրը կուլայ, հայրերը ա՛լ
 զաւակ չունին: Հեծե՛ծող ձեռակրկները կ'իմա-
 նան այս անհուն գերազգութիւնը, այս աղէ՛տը
 ամբողջ, աւա՛ղ:

Ասիոյ սպգերը շատ չանցած պիտի դադրին
 Պարսից օրէնքին տակ ասորիէ: Այ՛ հարկէն ըս-
 տրպուած՝ պիտի չվճարեն ստրկութեան ասորքը,

եւ ա՛լ պիտի չհնազանդին երկրպագելով: Ար-
 քայական զօրութիւնը մեռաւ:

Մարդոց լեզուն այլ եւս չլիթայուած պիտի
 չըլլայ: Ժողովուրդը աշատագրուած է, եւ կըր-
 նայ համարձակ խօսիլ, քանի որ ուժին լուծը
 փշլուած է:

Էստ կղզին, կո՛նակազատ եւ արհնաթա-
 թաւ, Պարսից զօրութիւնը կու՛ տուաւ:

Առտոսա

Բարեկամներ, ան որ տառապած է՝ զխօհ
 թէ՛ երբ ամբողջ վրայ ձախողութեան ալիքը
 խուժէ, անոնք գովոր են ումէն բանէ սարսափ
 փիլ, ու երբ բաղդերնին յալոց իրթայ, վտա-
 հարաբ կը կարծեն թէ՛ այդ բարեկազատ հովը
 միշտ պիտի փչն: Անր ամէն բան կը սարսափե-
 ցնէ զիս հիմայ, աչքերս Աստուածներուն ատե-
 լութիւնը միայն կը քնենեն, եւ ազո՛ւկը որ
 կանգնեցաւ կը լեցնէ՛ յաղթանակի երգ մը չէ:
 որովհետեւ այս յարկներուն պատճառով վրձ
 դովժուճը միտքս չափազանց անկաւարտ ի՛ր
 նէ: Ահա ինչու տունէս կուգամ անկառք եւ
 անշուք, որչափս հօրը բերելով այս քաղցր ըմ-
 պելածոնները, անարատ կտփի մը ճերմակ կաթը,
 ծաղիկներ ծծող մեղուի մը մեղրը փայլուն, աւ
 կանակիտ աղբուրի մը կենսախառն շուրերը, եւ
 շինական մօր մը սա զաւակը մաքուր, հեշտանք
 հինաւուրց որթեառակին, եւ ձիթապտուղ զե-
 ղին, քաղցր պտուղ ոչտասաղարթ ծառին, եւ
 սա դրասանգները ծաղիկներու՝ որ դուստրերն են
 ամենաբեր երկրին: Բայց, ո՛վ բարեկամներ,
 մեռելոց ըմպելածոնի երգերը երգեցէք, ողեցէ՛ք
 Դարեհն աստուածային: Ես ի՛ պատմեմ Ստորե-
 կրեայ Աստուածներուն՝ այս ըմպելածոնը արհա-
 թափեմ հողին վրայ որ զախն պիտի խմէ:

Մերունինքնու պարը

Ո՛վ Թագունի, կի՛ն որմէ Պարսիկները կը
 պատկանին, ըմպելածոնը հողին տակ զրկէ՛:
 Մենք, պիտի արթնենք երգեր երգելով՝ որպէս
 զի մեռելներու ստորերկրեայ Տէրերը բարեկա-
 զաստ ըլլան մեզի:

Ո՛վ դուք, նուիրական Ոգիներ ստորերկրեայ, Գայա, Հերմէս, և դուն, Արքայ՝ մեռելոց, Դարեհի հոգին վարէն լուս արեւը հանելէք: Եթէ իրօք դեռ ուրիշ շարիքներ ալ պիտի կրննք, միայն ա՛ն կրնայ ըսել մեզի թէ՛ մեր թշուառութեանց վերջը ի՛նչ պիտի ըլլայ:

Երանելին, Աստուածոց հաւասար Արքան, կը լսէ՞ արդեօք բարբարոս լիզուով մղած հազար այլազան, դառն, եղկելի ազազակներս: Դէպ ինքը կը պրտամ իմ աղիողորմ ողբերս: Կը լսէ՞ զիս վարէն:

Եւ դուն, Գայա՛, և դուք, որ տէրն էք մեռելներուն, ո՛վ Ոգիներ, Թողէք որ Պարսից Սուսամբնի Աստուծոյն մեծափառ հոգին զուրս ելլէ ձեր կայաններէն: Վեր դրկեցէք ան որուն նմանը Պարսից այխարհը երբէք չէ ճանչցած:

Ո՛վ սիրելի մարդ, ո՛վ գերեզման սիրելի, որովհետեւ ինչ որ կը պարտաճակէ այդ գերեզմանը՝ սիրելի է մեզի: Եղանե՛ւս, բե՛ր, դրկէ՛ դաս վերս եղանե՛ւս, զրկէ՛ մեզի Դարեհը, ահա՛նկ մէկ թագաւոր մը, աւա՛ղ:

Արդարեւ, անիկա երբէք մեր ռազմիկները կորուստի չմատնեց աղետաբեր պատերազմներու մէջ: Պարսիկները անոր համար Աստուածի մը պէս իմաստուն է կըլտէին, և իրօք իմաստուն էր ինչպէս Աստուած մը, որովհետեւ յաջողապէս կը վարէր բանակը, աւա՛ղ:

Ո՛վ Արքայ, ծե՛ր Արքայ, եկո՛ւր, երևցի՛ր այս գերեզմանին կատարը, վեր հանելով սաքրդ սանդալը ծիրանի և ցոյց տալով արքայական խոյրիդ շքեղութիւնը: Եկո՛ւր, ո՛վ հայր, ո՛վ անմահ Դարեհ, աւա՛ղ:

Երեւցի՛ր մեզի, որ իմանաս նոր, անակրկալ աղտաքներ, ո՛վ Տէրը մեր Տիրոջ: Ստեղծեան անպ մը մեզ պատեց, և ահա մեր բոլոր երիտասարդները կորան: Եկո՛ւր, ո՛վ Հայր, ո՛վ անմահ Դարեհ, աւա՛ղ:

Վա՛յ մեզի, վա՛յ մեզի: Ո՛վ գուն, որուն մահը այնքան ողբացին անոնք որ քեզ կը սիրէին,

ո՛վ Արքայ, ո՛վ Արքայ, ինչո՞ւ եղաւ ստիկա: Ինչո՞ւ այս կրկին աղէտքը քու թագաւորութեանդ, քու բովանդակ թագաւորութեանդ վրայ: Ետաթի նաւերը կորան. մե՛ր նաւերը: Ա՛յ նաւ չունինք:

Դարեհի ուրուականը

Ո՛վ հաւատարմներու հաւատարմներ, դուք որ խնձի տարեկից էք, ո՛վ Պարսիկ ծերունիներ, ի՛նչ դժբաղդութիւն է որ քաղաքին վրայ եկեր է, Հողը ցնցուեցաւ, հեծեց, բացուեցաւ: Ահով կը համակոխմ տեսնելով կինս՝ գերեզմանին քով կանգուն, և սիրով կընդունիմ իր ըմպկուածոնները: Եւ դուք ալ, գերեզմանին մօտ, կուլաք, արձակելով այն ողբերը որ մեռելները կ'ոգեն և աղիողորմ հեծններով զիս կանչելով: Լոյս աշխարհը դառնալը դիրքին չէ, շատ պատճառներով, և մանաւանդ որովհետեւ ստորերկրեայ Աստուածները աւելի փութկոտ են աննիւռ քան դարձրեցիւ: Սակայն, յաղթելի անոնց, և ահա եկայ. և ամապարեցի, որ ուշ մնալու յանցանքը գործած չըլլամ: Ի՛նչ է այդ նոր դժբաղդութիւնը որ Պարսիկներուն վրայ ծանրացեր է:

Երունիներու պարը

Կը վախնամ քեզի նայելու, կը վախնամ քեզի խօսելու, լեցուած այն հիմաւորց պատկառանքովը զոր ունէի քեզի համար:

Դարեհի ուրուականը

Քանի որ քու ողբազին կոչը լսելով՝ եկայ Հաղէսէն, երկայն մի՛ խօսիք, այլ կարճ: Ըսէ՛, և ինձի համար ունեցած յարգանքդ մտոցի՛ր:

Երունիներու պարը

Կը վախնամ հրամանիդ հնազանդելու. կը վախնամ քեզի խօսելու, Ըսելիքս սիրուած մարդոց ըսուելու բան չէ:

Դահիճի ուրուականը

Քանի որ խնձի համար ձեր ունեցած հիմաւորացիք ըսուելու համար:

ւուրց յարգանքը ձեր միտքը կը վրդովէ, զո՛ւն, իմ մեծարոյ կողակիցս, ազնիւ կին, դաղբեցուր լաց ու ողորդ, եւ յստակօրէն խօսէ՛ ինծի: Մարդոց ճակատագիրը՝ տառապիլ է, եւ ծովէն ու ցամաքէն անհամար չարիքներ կ'ելլեն անոնց զէժ՝ երբ երկայն կ'ապրին :

Ատոսսա

Ո՛վ զուն որ քու բարեյայտ դաղզովդ բուրբ մարդոց երջանկութիւնը գերազանցեցիր, Մինչդեռ Հելիոսի լոյսը կը տեսնէիր, զուն՝ Պարսից ցանկալին՝ ապրիցար բարերաստ եւ Աստուածամանու: Ու հիմայ երջանիկ ես որ այս ցաւերու վի՛րջը չտեսած՝ մեռար: Գանի մը խօսքով ամէն բան պիտի իմանաս, ո՛վ Դարեհ, Պարսից զօրութիւնը ջնջուեցաւ: Ուրիշ բան չունիմ ըսելիք :

Դարեհի ուրուականը

Ի՞նչ կերպով, ժանտա՞խտն է թէ ներքին պառակտումը որ Տէրութեանս փորձանք բերաւ :

Ատոսսա

Ո՛չ: Ամբողջ բանակը ջնջուեցաւ Աթէնքի մօտ :

Դարեհի ուրուականը

Որդիներէս ո՞րն էր բանակը վարողը: Ըսէ՛:

Ատոսսա

Ցասկոտ Գսերքէտը: Ասիոյ ամբողջ լայնատարած աշխարհը ամայացուց :

Դարեհի ուրուականը

Եամաքի՞ թէ ծովու բանակով մըն է որ խեղճը այդ շատ անմիտ արչաւանքն ըրաւ :

Ատոսսա

Երկուքը մէկանց, Բանակը երկու երես ունէր :

Դարեհի ուրուականը

Եւ ի՞նչպէս ցամաքի բազմաթիւ բանակ մը ծոփն անցաւ :

Ատոսսա

Հելլէի նեղուցին երկու ափերը կամուրջով մը միացուցին եւ անցան :

Դարեհի ուրուականը

Ի՞նչ կ'ըես. ուրեմն փակե՛ց մեծ վտփորը:

Ատոսսա

Այո՛, բայց Աստուած մը անշուշտ օգնեց իրեն :

Դարեհի ուրուականը

Աւա՛ղ, հզօր Ոգի՛ մը, որ խելքը դլխէն առաւ :

Ատոսսա

Հիմայ միայն կարելի է տեսնել թէ ի՞նչ կործանում կը պատրաստէր անոր :

Դարեհի ուրուականը

Ի՞նչ աղէպք հարուածեց գիրենք, որ այսպէս կը հեծէք :

Ատոսսա

Նաւային բանակը պարտուեցաւ, ցամաքի բանակը կորաւ :

Դարեհի ուրուականը

Այսպէս, ամբողջ բանակը կոռուելով ջնջուեցաւ :

Ատոսսա

Այո՛, Սուսացոյ ամբողջ քաղաքը կը հեծէ իր մարդիկը կորսնցուցած ըլլալուն համար :

Գարեհի ուրուականը

Աւա՛ղ , ա՛յնքան մեծ բանակ մը . Ունա՛յն օգնութիւն :

Ատոսսա

Բակտրիացւոց աժողջ ցեղը կորաւ , ու մէ՛կ ծեր մը չկար մէջերնին :

Գարեհի ուրուականը

Վա՛յ քեզի , որ այգւկիսի երիտասարդութիւն մը կորսնցուցիր :

Ատոսսա

Կ՛ըսեն թէ Քոնքըսէսը միայն , իրեններէն լքուած , եւ գրեթէ առանց ընկերի . . .

Գարեհի ուրուականը

Ի՞նչպէս Ա՛ն ալ մեռաւ , կամ ազատեցա՞ւ արդեօք :

Ատոսսա

Կրցաւ հասնիլ երկու ցամաքներուն միջեւ հաստատուած կամուրջին :

Գարեհի ուրուականը

Ողջ առողջ հասա՞ւ այս երկիրը Ապահո՞վ ես :

Ատոսսա

Այո՛ , ապահով եմ . տարակոյտ չկայ :

Գարեհի ուրուականը

Աւա՛ղ : Դէպքը շուտով հետեւեցաւ պատգամին , ու Ջեւս իմ որդւոյս վրայ կատարեց ինչ որ գուշակուած էր Իրա՛ւ , ես կը յուսայի որ Աստուածները անոր իրազործումը գնա երկրայ ստեն պիտի յապաղէին . բայց Աստուած մը կը մղէ ան որ պատգամին կ'օգնէ : Հիմայ , չարիքներու աղբիւրը իմ սիրելիներուս համար

կը ժայթքէ , իմ որդիս է որ այս ամենուն պատճառ եղաւ իր յանդուգն երիտասարդութեամբ , ինք որ , նուիրական ելլելուպիտոտը ստրուկի մը պէս չղթայակալ ընելով , կը յուսար կատեցնել Վոսփորոս դեմն աստուածային , նեղուցին դէմքը փոխել , եւ , մրճակոփ կատանքներով անասն մա՛յ ըսնակի մը առջեւ բանալ ճամբայ մը անսանձան . ինք որ , մահկանացու ըլլալով , կը յուսար յաղթիլ Աստուածներուն ու Պոսիդոնին : — Ի՞նչպէս որդիս կրցաւ այսպիսի յիմարութեամբ մը բռնուիլ : Կը գործով որ իմ կուտակած մեծ ու առաջ հարստութիւններս որս չգառնան զանոնք յախտակելի ուզող առաջին եկողին :

Ատոսսա

Անգուպ Գսերքսէսը եղաւ այս ամենուն պատճառը , գէշ մարդոց խորհուրդին անսալով : Իրեն ըսին որ դուն ստրով տիրացած ու զաւկներուդ թողած էիր մեծ հարստութիւններ , մինչդեռ ինքը , վատութեամբ , իր տանը մէջ միայն կը պատերազմէր , առանց ոչինչ աւելցնելու հայրենական զօրութեան վրայ : Այդ գէշ մարդոցմէն յոճախ լսած ըլլալով այսպիսի մեղադրանքներ , ելաւ այս արշաւանքն րրա՛յ Ելլալայի դէմ :

Գարեհի ուրուականը

Այսպէս , անոնց ձեռքով մեր վրայ եկաւ այս գերագոյն աղէտըն անմոռանալի : Սուսացւոց քաղաքը այսպիսի փորձանքով մը դեռ մարգագուրկ չէ եղած՝ յորմեհեան Ջեւս անոր պատիւ րրաւ կամենալու որ միակ մարդ մը արքայական մականուն տակ հաւաքէր բոլոր ժողովուրդները բեղմնաւոր Ասիային : Արդարեւ , է՛ն առաջ՝ Մեզոս գլուխն անցաւ բանակին : Ուրիշ մը , ասոր որդին , իր գործը լրացուց , որովհետեւ իմաստութիւնը կ'առաջնորդէր իր մտքին : Երբորդը եղաւ Կիրոս , երջանիկ մարդ , որ խաղաղութիւնը չնորոնց բոլոր իրեններուն Տէրութեանը միացուց իրազացու ու Փոռագաւոց ժողովուրդներն ու ամրոզլ Յոնիոսն նուաճեց : Եւ Աստուածները իրեն դէմ չզայրացան , որովհետեւ լի էր իմաստութեամբ : Զորբորդը որ ժո-

զովուրդներուն վրայ իշխեց՝ Կլարոսի որդին եղաւ : Հինգերորդը եղաւ Միզդիսը, ամօթը հայրենիքին ու հինաւուրց գահին : Մեծանուն Արտափրենէսը, իր ընկերներուն օգնութեամբ խորամանկութեամբ սպաննեց զայն իր բնակարանին մէջ : Վեցերորդը եղաւ Մարափիս, եւ եօթերորդը՝ Արտափրենէս : Եւ ես ալ կատարեցի գործը զոր կը ցանկայի, եւ մեծ բանակներով բազմաթիւ արչաւանքներ վաթեցի : Բայց երբէք այդպիսի չարիքներ չհասուցի Տէրութեան : Գեորգեսն որդիս կրօնասարդ է . երկուսարդի մտածումներ ունի, եւ իմ խրատները մոռցր է : Այր՝ զիտցէ՛ք սակաւ, զուք որ իմ սարեկիցաներս էք . մնաք բոլորս որ թագաւորական իշխանութիւնն ունեցանք, այսպիսի չարիքներ երբէք չհասուցիք :

Մերունինքու պարը

Ո՛վ Դարեհ արքայ, Ի՞նչ ըսել կուզեն քու խօսքերդ : Ի՞նչպէս, այս զժբաղգութիւններէն յետոյ, մենք՝ Պարսիկներս՝ լաւագոյն բազդ մը պիտի վայելենք :

Դարեհի ուրուականը

Եթէ չերթանք երբէք պատերազմով Հելլեններու այնպիսի մէջ՝ ի՞նչ իսկ թէ որ Մարական բանակներն աւելի բազմաթիւ ըլլան, վասն զի հողն իսկ անոնց օգնութեան կը հասնի :

Մերունինքու պարը

Ի՞նչ կ'ըսես : Ի՞նչպէս օգնութեան կը հասնի անոնց :

Դարեհի ուրուականը

Սովամահ ընելով անհամար բանակները :

Մերունինքու պարը

Բայց թերեւ կարող ըլլանք ընտիր ու քաջազն բանակ մը զրկել :

Դարեհի ուրուականը

Հիմայ, այն բանակն իսկ որ Ելլադա մը-

նաց՝ ա՛լ պիտի չդառնայ հայրենիք :

Մերունինքու պարը

Ի՞նչ կ'ըսես : Բարբարոսաց ամբողջ բանակը չգարձաւ . Եւրոպայէն՝ Հելլէի նեղուցն անցնելու :

Դարեհի ուրուականը

Շա՛տ քիչերը՝ ա՛յնքան պատերազմիկներէն, ինչոքով Աստուածներուն պատգամին ու պատանած զէպքին, վասն զի պատգամի մը կատարմանը կը յաջորդէ ուրիշ պատգամի մը կատարումը : Զուր յոյսով մը գինովցած, Գեորգեսն այնտեղ թողուց ընտիր բանակ մը : Ան մնաց այն դաշտերուն մէջ զոր իր վազուէն Ղուերով կ'ոռագէ Ասպոսը, քաղցր ջրատու Բէ՛ռլտաղուց աշխարհին : Հոն է որ Պարսիկները ամենէն անաւոր դուռումը պիտի կրեն, գինն իրենց ամբարտաւանութեան եւ իրենց ամբարիշտ խորհուրդներուն . վասն զի, Ելլադա արչաւելով, յանդգնեցան կողոպտել Աստուածներուն սքրավայրն ու մեհնաններն այրել : Սրբավայրերն ու բազիններն աւերեցին ու Աստուածներուն անդրիններն իրենց պատուանդանէն քաշելով կտորրտեցին : Այս ամբարիշտ արարքներուն պատճառով՝ արդէն մեծ չարիքներ կրեցին, բայց զեռ ուրիշներ ալ կը սպանան իրենց եւ պիտի ժայթքեն, եւ ազէտըներու աղբիւրը զեռ չէ չորցած : Արեան կուսակներ պիտի թանձրանան Դորիական նիզակին տակ, Պլատայի դաշտերուն մէջ . եւ զէջ զէջ մտոններ, մինչեւ երբ ըտրդ սերունդը, թէպէտ եւ համր, մարդոց աչքին պիտի խօսին, ըսելով թէ մարդս՝ մահկանացու ըլլալով՝ պէտք չէ որ շատ ուռեցնէ իր միտքը : Ամբարտաւանութիւնը որ կը ծագի՝ կործանման հասկը կը ծիցեցէ, եւ ողբալի հունձը մը կը հնձէ, իսկ դուք, տեսելով այս ընդելաձօնը, յիշեցէ՛ք Աթէնքն ու Ելլազան, որպէս զի ոչ ոք իր ունեցածը արհամարհէ, եւ օտարին ինչքին աչք տնկելով՝ իր սեպնական հարստութիւնը կորսնցնէ : Վրէժմալիքի Չեւսը յի մոռնալ պատուահասել ամէն օտարապալման գոռողութիւն, որովհետեւ անողոք իրաւարար մեծ է : Ասոր համար, Գեորգեսը կրթեցէք ձեր իմաստուն

խորհուրդներովը, որպէս զի արվի այլ եւս չնեղագնել Աստուածները իր յանդուգն ամբար-
տաքանութեամբ, եւ զո՛ւն, ո՛վ ծեր ու սիրելի մայր Գեորգեօսի, տուն դառնալով՝ ընտրէ՛ որդւոյդ համար գեղեցիկ հագուստներ եւ զնա՛ն դիմաւորել զինքը : Ինչու՞ որ այլ եւս մարմնոյն վրայ ուրիշ բան չունի բայց եթէ ծուկններն այն երկներանգ հագուստներուն զոր իր ցաւին մէջ բզբսեց : Մխիթարէ՛ զինքը քաղցր խօսքերով : Գրեմմ միմիայն քե՛զ պիտի մտիկ ընէ : Ես կը դառնամ ստորերկրեայ խաւարը • Եւ զու՛ք, ձերունինե՛ր, ողոյն : Նոյն իսկ գժբաղ-
գութեան մէջ, ձեր հոգին ամէն օր ուրախութեան տուէ՛ք, վասն զի հարստութիւնները ա-
նօգուս են մեռելներուն :

Մերունիներու պարը

Կ'իմանամ մեծ ցաւով, թէ Բարբաբոսնե-
րը, ներկայ չարիքներէն զատ, ապագային մէջ ուրիշ չարիքներ ալ պիտի կրեն :

Յառստա

Ո՛վ Ոգի, որքան անթիւ ու անւոր ցաւեր վրաս կը խուժեն Բայց ինծի համար ամե-
նէն դառնը՝ իմանալն է որ ամօթալից զգեստ-
ներով ծածկուած է որդիս Դառնամ տուն ազ-
ւոր հագուստներ առնեմ ու զաւակս զիմաւորե-
լու երթամ • Պիտի չլքանեմ զայն գժբաղդու-
թեան մէջ, ան որ ինծի ամենէն աւելի սիրելի է :

Մերունիներու պարը

Իրա՛ւ, ո՛վ Աստուածներ, մենք չքեղ ու երջանիկ ու իմաստութեամբ կտաւվարուած կենանք մը կը վարէինք, երբ Աստուածանման Արթան, Դարեհ, պատկառելի, քաղցրաբարտ, անպաքսելի, ամենաբաւ, կը հրամայէր մեր թաղաւորութեան :

Ամէն բանէ առաջ, մենք հոչակաւոր էինք մեր փառապանծ բանակովը, եւ ամուր օրէնք-
ներ ամէն բան կը վարէին : Յետոյ, մեր զօրու-
կանները, առանց պարտութիւն կրած ըլլալու,

միշտ յաղթող, յաջողապէս հայրենիք կը դառնային :

Ո՛րքան քաղաքներ առաւ, առանց իսկ Հոմ-
լիս գետը անցած ըլլալու, առանց իր բնակա-
րանէն կ'ելլու : Այսպէս Սարիմոնեան ծովուն քաղաքները, Թրակիոյ սահմաններուն վրայ .

Եւ այն քաղաքները, որ, ծովէն հեռու, պարիսպներով պատած էին, կը հնազանդէին Թագաւորին, եւ Հելլէի վայն նեղուցին հպարտ քաղաքները, եւ մանուածապատ Պրոպանաբը, եւ Պոնտոսի բերանները .

Եւ, երկարածից ցամաքին եզրքն ի վեր, կոհակազատ ծովափնածօտ կղզիները, Լեսբոս, Թասոս ուր առատ է ձիթապտուղը, Քիոս, Պո-
րոս, Նաքոս, Միկոնոս, եւ Անզոոս որ մօտիկն է Տենոսին .

Եւ ծովուն բացը դանուող կղզիները, Լեմ-
նոս, Յնեղավայրն Իկարոսի, Հոռոսո, Կնիդոս, եւ Կիպրեան կղզիները, Պափոս, Սոլոս եւ Սա-
լամոս, որուն մայր-երկիրը պատեա՞ն է մեր հեծեմանց :

Եւ տրեց նաեւ իր խոհմութեամբ՝ Յոնի-
ացոց ճոխ քաղաքներն հելլենա՞նակ, սքովե-
տեւ ամէն ցեղէ ու՛ լաւ զինուած զաշնակիցնե-
րու անպարտելի զօրութիւնն ունէր : Եւ այժմ անա Աստուածները պատերազմի չարիքները մեզի գէ՛մ դարձուցած ըլլալով, ծովու վրայ շարաչար յաղթուեցանք :



Քսերքսէս

Աւա՛ղ, վա՛յ ինծի, ի՛նչպէս այս ողբալի եւ անակնկալ փորձանքը եկաւ զլիսուս • օ՛հ, ի՛նչ դառնօրէն բաղդը կը հարուածէ Պարսից ցեղը : Ա՛խ, վա՛յ ինծի • Ի՛նչ պետք ընեմ : Մեկուընքս կը թուլանս սա ձերունինքունս առջև • Ո՛վ Աւեօ, ինչու՞ չմեռայ իմ մտած պատերազմիկներուս նեմ •

Մերունիներու պարը

Աւա՛ղ, աւա՛ղ, ո՛վ Թագաւոր, անա Աստ-

բաւած մը հնձեց այդ քաջ բանակը, մարդոց
պարտմանը, Պարսկաստանի պատերը : Աշխարհ
կ' սոքայ այդ երկտասարդութիւնը, սպաննուած՝
Քսենքընտի ձեռքով, որ Հաղէար Պարսիկներով
լեցուց : Ո՛րքան պատերազմիկներ մեռան, ա-
հազդեցիկ ազեղնաւորներ, ծաղիկները հայրե-
նիքին : Ռազմիկներու ամբողջ անթիւ բանակը
կորաւ :

Քսերքսէս

Աւա՛ղ, աւա՛ղ, իմ քա՛ջ բանակս :

Մերունիներու պարը

Ո՛վ Թագաւոր այս աշխարհին, բովանդակ
Աբաթն ծնկուքները կորած վար կ'իջնայ սղոր-
մելի կերպով :

Քսերքսէս

Ես, աւա՛ղ, աւա՛ղ, իմ ցեղիս համար ա-
ղետաբեր, ողբալի, հայրենի աշխարհին կոր-
ծանման համար եմ ծնած :

Մերունիներու պարը

Վերագարձդ պիտի ողջունեմ ժահագոյծ ա-
ղազակներով, Մարիանդինեան երգչին աղեռ-
ղորմ երգովը, հեկեկանքներով ու արցունքնե-
րով :

Քսերքսէս

Խառնագոյծ, աղեղողորմ, ողբագին աղազակ-
ներ արձակեցէք : Ասպուած մը ինձի հակառակ
եկաւ :

Մերունիներու պարը

Այո՛, լալագին աղազակներ պիտի արձակեմ,
դառնորէն պիտի ոտրամ մերժողովուրդին ծովու
վրայ կրած անաւոր աղէտքները, եւ մեր հեծե-
ծող Տէրութեան երկտասարդութիւնը, պիտի
աղազակեմ, պիտի լամ, պիտի հեծեմ :

Քսերքսէս

Արէս մենէ խեց յաղթութիւնը, Յոնիացուց

տորմիղին տուաւ զայն. միայն ծո՞ղն ու աղետա-
բեր ծովափը հնձեց : Աւա՛ղ, աւա՛ղ, աղաղա-
կեցէ՛ք, բոլոր կորսնցուցածս ետ ուզեցէ՛ք ինձմէ :

Մերունիներու պարը

Ո՛ւր թողուցիր բարեկամներուդ բազմու-
թիւնը, անոնք որ քովդ կանգուն կը կենային,
Փարսնդակէսը, Սուղասը, Պելագոսը, Դոտա-
ման եւ Ագաթարատարը, Պսամմիսը, ու Սու-
սիսկանէսը որ Եկբատանէն մեկնեցաւ :

Քսերքսէս

Մեռած թողուցի զանոնք, իրենց Տիրական
նաւէն վար զահալթեած՝ Սալամիսի եղբրքը,
առապար փիունքներուն վրայ :

Մերունիներու պարը

Աւա՛ղ, աւա՛ղ, ո՛ւր են Փարսուքոսն ու
քաջ Արիմարդուր. եւ Սեւալքէս իշխանը, եւ
ազնիւ Լիլայոսը, Մեմփիսը, Թարբիսը, Մա-
սիստրիսը, Արտեմարէան ու Հիւսթիքսասը :
Ըսէ՛, ո՛ւր են :

Քսերքսէս

Աւա՛ղ, աւա՛ղ, Հինաւորաց ու առելի Ա-
թէնքին զիմացը, բոլորն ալ, խեղճի՛րը, հողին
վրայ նետուեցան դողդոջուն :

Մերունիներու պարը

Եւ այն հաւատարիմ աչքը որ քեզի համար
կը համբէր անթիւ Պարսիկները, Միգաբարէսի
որդի Սեսամիսի որդւոյն Բատանոքոսի որդին,
Ալպիտոէսը : Եւ Պարթոսը, եւ մեծ Իւարէսը,
ո՛ւր թողուցիր : Օ՛հ, թշնամիները : Ո՛րքան
աղետաբեր եղան Պարսից այն չարքները զոր
կը պատմես :

Քսերքսէս

Իմ քաջ բարեկամներուս համար զգացած

դառն կսկիծս կը սաստկացնես . այդ անաւոր դժբաղդութիւնները յիշելով՝ կը վերանորոգես զանոնք :

Ծերունիներու պարը

Եւ Քսանթէս Միբրիոնտարքոսը, Մարգացւոց պետը , եւ քաջ Անքարէսը , եւ Տիէքսիսը , եւ Արչակէսը , որ պետերն էին ձիաւորներուն , եւ Քեղատատէսը , եւ Լիւթիմէսը , եւ ռազմամուլ Տոլմոսը, Թաղուեցա՛ն, բաց առանց վրանապատ կառքերու եւ առանց Թափօրի :

Քսերքսէս

Մեռա՛ն, անոնք որ պետերն էին բանակին,

Ծերունիներու պարը

Մեռա՛ն, առանց պատի . ստանալու, աւա՛ղ՝ վա՛յ, վա՛յ մեզի . ո՛վ Ոգիներ, դուք մեզ ջախջախեցիք անուկնկալ ու անաւոր շարիքով մը՝ զոր Առէի նայուածքները միայն կրնան հանդուրժել :

Քսերքսէս

Խորտակուեցանք այնպիսի հարուածով մը մը որուն նմանը ա՛լ կեանքերնուս մէջ պիտի չընդունինք :

Ծերունիներու պարը

Խորտակուեցանք, տարակոյս չկայ : Անուկրնկա՛լ, անլո՛ւր աղէտք : Մեր շար բաղձէն՝ Յոնիացւոց տորմիղին զարնուեցանք : Այս պատերազմը ազետաբեր եղաւ . Պարսից ցեղին համար :

Քսերքսէս

Այդպէ՛ս է : Ու յալթուեցայ այնպիսի բանակով մը :

Ծերունիներու պարը

Ի՛նչ, Պարսից մեծ Թագաւորութիւնը ջընջուած է ուրեմն .

Քսերքսէս

Զե՛ս տեսներ թէ ի՛նչ կը մնայ իմ դորութենէս :

Ծերունիներու պարը

Կը տեսնե՛մ, կը տեսնե՛մ :

Քսերքսէս

Սա կապարճը . . .

Ծերունիներու պարը

Ա՛յդ միայն կրցար ազատել :

Քսերքսէս

Այո՛, այս պատեանն իմ նետերուս :

Ծերունիներու պարը

Շատ քիչ է՝ այնքան կորուստէ յետոյ :

Քսերքսէս

Ա՛լ չունինք մեզ պաշտպանողներ :

Ծերունիներու պարը

Յունաց ցեղը կրակոտ է կռուի մէջ :

Քսերքսէս

Շատ քաջ է այդ ցեղը : Անուկնկալ պարտութիւն մը կրեցի :

Ծերունիներու պարը

Կ'ըսես թէ մեր նաւատորմն ի փախուստ դարձաւ :

Քսերքսէս

Այդ զժառոգութեան պատճառով հագուած-
ներս պատուեցի :

Մերունիններու պարը

Աւա՛ղ , աւա՛ղ :

Քսերքսէս

Աւա՛ղը քիչ է : Աւելի՛ հեծէ :

Մերունիններու պարը

Մեր աղէտքները կրկնապատիկ ու եռապա-
տիկ են :

Քսերքսէս

Մեզի համար ողբայի , բայց մեր թշնամի-
ներուն՝ ուրախառիթ :

Մերունիններու պարը

Մեր ուժերը խորտակեցան :

Քսերքսէս

Ա՛լ ընկեր չունիմ :

Մերունիններու պարը

Բարեկամներդ ծովուն մէջը ընկուղեցան :

Քսերքսէս

Ողբա՛ , ողբա՛ իմ պարտութիւնս : Ու տունդ
չարձիր :

Մերունիններու պարը

Աւա՛ղ , աւա՛ղ , այս պարտութիւնը :

Քսերքսէս

Աղաղակէ՛ : Պատասխանէ՛ աղաղակներուս :

Մերունիններու պարը

Ողորմելի՛ մխիթարանք զժառոգներու հա-
մար :

Քսերքսէս

Աղիւզդո՛ւմ երգդ իմ երգիս խառնէ :

Մերունիններու պարը

Աւա՛ղ , աւա՛ղ , այս ահաւոր աղէտը :
Աւա՛ղ , դա՛նն կը հեծեմ :

Քսերքսէս

Զեռքերդ գլխուդ զարկ , Հեծէ մեր չարիք-
ներուն վրայ :

Մերունիններու պարը

Ողորմու՛կ կուչամ :

Քսերքսէս

Աղաղակէ՛ : Պատասխանէ իմ աղաղակնե-
րուս :

Մերունիններու պարը

Այդպէ՛ս կ'ընեմ , ո՛վ Տէր :

Քսերքսէս

Մեծածայն ողբեր սրձակէ՛ :

Մերունիններու պարը

Աւա՛ղ , աւա՛ղ , մարմինս կառկապուտ ե-
ղա :

Քսերքսէս

Կուրծքդ ծեծէ : Միւսական երգը երգէ՛ :

Մերունիններու պարը

Յա՛ւ , ցա՛ւ :

Քսերքսէս

Մօրուքիդ ձերմակ մազերը փետտե՛ :

Մերունիններու պարը

Երկու՛ ձեռքով : Շա՛տ ողորմուկ :

Քսերքսէս

Մեծածայն աղաղակ արձակէ՛ :

Մերունիներու պարը

Այդպէ՛ս պիտի ընեմ՝ :

Քսերքսէս

Եղունգներովդ պատռէ՛ հազուստներուդ ծալքերը :

Մերունիներու պարը

Յա՛ւ, ցա՛ւ :

Քսերքսէս

Մազերդ փետռէ՛ Բանակը սղրա՛ :

Մերունիներու պարը

Երկո՛ւ ձեռքով՝ Եա՛տ սղորմուկ :

Քսերքսէս

Ալքերդ արցունքով ողողէ՛ :

Մերունիներու պարը

Ողողուա՛ծ եմ արցունքով :

Քսերքսէս

Աղաղակէ՛ Ազաղակներուս պատասխանէ՛ :

Մերունիներու պարը

Աւա՛ղ, աւա՛ղ, աւա՛ղ, աւա՛ղ :

Քսերքսէս

Ողբալով առնո՛ղ դարձիք :

Մերունիներու պարը

Աւա՛ղ, աւա՛ղ, ո՛վ դժբաղդ աշխարհ Պարս- սից :

Քսերքսէս

Աւա՛ղ՝ ամբողջ աշխարհին մէջ :

Մերունիներու պարը

Այո՛, աւա՛ղ, մի՛շտ, մի՛շտ :

Քսերքսէս

Ողբացէ՛ք կամաց կամաց քաշելով :

Մերունիներու պարը

Աւա՛ղ, աւա՛ղ, ո՛վ դժբաղդ աշխարհ Պարս- սից :

Քսերքսէս

Աւա՛ղ, աւա՛ղ, աւա՛ղ, ետաթի նաւերս, աւա՛ղ, աւա՛ղ, աւա՛ղ, նաւերս կորան :

Մերունիներու պարը

Ետեւէջ կուգամ՝ աղիողորմ կեփիւններ ար- ձակելով :

